

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՅՈԳԵՒՈՐ ՅՈՒՆՉՔԸ

ՅՈԶՈՅ ՊՈՐ - ԱՐԱ ՅՈ

Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը անգամ մը եւս կը բերկրի, ձեռնադրութեամբ Ընծայարանի երեք արեղաներուն: Նորընծաները, որոնիք հոգեւոր ծառայութեան կը նուկրեն իրեց քարմատի կեանքը, կուզան մեր ժողովուրդի ամէնէն խոնարհ՝ բայց բեղմնաւոր խաւերէն: Անոնց մանկութիւնը թէեւ չէ բալած արեան եւ կորուստի ուղիներէն, սակայն տեսած ու զգացած են այդ աւերին կնիքով դրոշմուած իրականութիւնը մեր Եկեղեցին ու ժողովուրդին, եւ իրենց զգայուն հոգին՝ առաջին օրէն տոգորուած է նուիրումի եւ զոհողութեան խորումնկ զգացումով հանդէպ մայրենի Եկեղեցին եւ ազգի ծառայութեան: Զինւորագրուեցան այն անխար զգացումով թէ նշմարիտ Հայու պարտ մը կը կատարեն, յուսաւորելու, ոգեւորելու եւ ապրեցնելու, մութի, մորմութի եւ կորստեան մատնուած հաւաքականութիւն մը, որ տակաւ կը զգայ թէ իր գոյութեան զարդիքափին վրայ կը գտնուի եւ լոյսին զալու շարժումներ կը փորձէ:

Շուրջ ինը տարիներու իրենց դպրոցական պատրաստութեան շրջանը անցաւ Սրբոց Յակոբեանց կրօնաշունչ մքնուրուտին մէջ, այս Աքոնի եւ Հայատանեայց Եկեղեցւոյ համար իրենց կեանքը ողջակիզած անմահներու հովանիին ու նայուածքին տակ: Աւետարանի եւ Եկեղեցւոյ նուիրեալներու հոգեկան լոյսին մէջ հասունցաւ եւ անուշցաւ անոնց մտաւոր ու հոգեւոր կեանքը, բացմերես եւ բաւարար պատրաստութեամբ: Վստահ ենք որ փորձառութեան բովին մէջ մարզուելէ եւ քրծուելէ վերջ, պիտի կարենան ըլլալ արժանի մշակները Հայ Եկեղեցւոյ, շնորհազարդուած հոգեւոր ու տոհմիկ ազնուականութեամբ:

Տարիները գլորեցան եւ անոնց միակտուր ուղեղին վրայ պեղուեցան ակօսներ եւ ուրուացաւ ցանցը մտածումին: Անոնց կորդ անձերը յարդարուեցան՝ ընդունիլ կարենալու համար ցեղին գիտակցութեան սերմերը: Տարինե՞ր, յուսահատ կսկիծի, ծանր աշխատանքի, մինչեւ անակնկալ օր մը ծնէր պատզամը մարդ ըլլալու պատուերին: Այս հրաշքը գինն է խումբ մը մարդոց ամենօրեայ անձանձիր եռանդին, սրտմաշ աշխատանքին: Ինը տարիներու ընթացքին անոնք պիտի թօքափէին տրտում թեկորները իրենց բերածներուն: Անոնց ուղեղը պիտի հասունեար, եւ անոնք պիտի հանչնային իրենց Եկեղեցին, պատմութիւնը, գրականութիւնը, արժէքները: Պիտի համոզուէին թէ ստեղծարար է Հայ ժողովուրդը, դարերու թշնամութեան դէմ ծառացած, յաղթած ու յաղթաւծ, բայց միշտ կենդանի եւ առոյգ: Թէեւ զրկուած իր պատմա-

կան իրաւունքներէն, մուրացկան բազմութիւն մը չէ ուրիշներու գութին արժանի: Թէ Հայ հոգիին մետաղը այնքան քանի է եւ ազնիւ՝ որքան աշխարհի ամենամեծ ազգի հոգիին մետաղը:

Պիտի այցուէին մեծ անուններու խռովքէն, պիտի ըլլային խելամուտ այն իմաստութեան որ իրենց ցեղին յատկանիշը եղաւ դարերով: Եւ երբ եկաւ օրը ուր պիտի կատարուէր մեծ դիմումը իրենց սիրտին, իրենց անձին զոհովը մեր ժողովուրդի կարիքը կարելի չափով ամոնքելու, անոնք չվարանեցան սրտագին երկարելու իրենց պարանոցը սրբազնի լուծին:

Եւ այժմ պայծառակերպ, պարագուած իրենց վարանքներէն, վախերէն ու տրտմութիւններէն, կը կենան բոլորապինդ իրենց ասպարէզի սեմին: Զեռամբարձ իրաժարեցան աշխարհէն, այն բոլոր բաններէն որոնք չեն ըսուիր: Կային որ կուլային, անոնց մատաղութիւնը մեղքնալով: Մարդիկ իրենց գիտցածը կը տեսնեն միշտ, եւ ֆիշ անզամ ի վիճակի են ըմբռնելու իմաստը եղածին: Քիչերու համար անոնք պիտի մնան ողջ բանդակները այն հզօր երազններուն, որոնք ֆիշ անզամ մարմին կը դառնան, բայց որոնք ամբողջ կեանիքը կ'արժեն:

Կը նայինք այժմ անոնց կանանչ, առոյգ երիտասարդութեան ու կ'ապրինք տագնապը, տուամբ որ մերը եղաւ: Անհասաննի են մտքին նամբաները: Անոնք ալ վաղը պիտի խօսին իրենց Աստուծոյն պատգամները հետզհետէ ամբարիշտ դարձած, նիւթացած մարդոց որդիներուն, որոնք մետաղն ու վայելքը ունին իրեւ քաղաքակրութեան չափանիշ: Պիտի ծաղրուին, ուրացուին յանախ, բայց պիտի մնան յամառ, աննահանջ, զիրենիք լեցնող յոյսին ու հաւատքին կրակներովը աղբերելու հոգիները անոնց՝ որոնք պարտրւած են աշխարհէն: Ինեզինիքը բաշխելն է ասիկա իրենց ժողովուրդին կարիքներուն, ամէն օր խորտակուող կեանիքերու սնարդին:

Ուրախութիւնը որ կը լեցնէ զմեզ այս հոգեւոր հունակին առջեւ, աւելի քան քաղցր է: Երեք անձնուէր երիտասարդներ եւս կուգան միանալու այն փաղանգին, «անձինք նուիրեալներու» երամին որ Դուրքեան եւ Թորգոմ կրթանուէր Պատրիարքներու օրով, բայց մանաւանդ վերջին տասնեօթ տարիներու ընթացքին, Ս. Յակոբեանց Միարանութեան ջանիքերով՝ պատրաստուեցան եւ կը պատրաստուին Ս. Արոռոյ և Հայաստանեայց Եկեղեցւոյ սպասին:

Հայ Եկեղեցին իր պատմական կեանիքի ընթացքին, միշտ ջանք ըրած է նախանձախնդրօրէն պատրաստելու իր պաշտօննեաները: Պէտք չենք զգար հոս քուելու տեւական արդինիքները մեր ներքին կենսունակութեան նուիրուած այդ համեստ ուժերուն, որոնք սրտառուչ անդրանկութեամբ օժտեցին զմեզ, անօտարանալի ժառանգութեան մը համար, որ ոչ Եկեղեցականին է այսօր, եւ ո՛չ աշխարհականին, այլ ամբողջ Հայութեան տոհասարակ: Մեր նախնեաց բարձր եւ պայծառ տեսիլքը այսօր եւս կը շարունակուի Ս. Յակոբեանց հաստատութենէն ներս, կազմելով յատակը մեր մտածումին եւ գործին:

Հայ Եկեղեցւոյ կապը իր ժողովուրդին հետ սրտառուչ իրականութիւն մըն է որ իր պատմական, ցեղային եւ հոգեկան խո-

բունքի պատճառները ունի և մեզ Հայ պահելու կենսական պայման-ներէն մին, գեր իրերու այս վիճակին մէջ։ Պէտք է յարգել եւ գօ-
րացնել զայն, եւ նուիրուիլ մասնաւնդ անոր վերակենցաղման եւ
պայծառութեան։ Մեր գերերջանիկ պապերուն համար դարեր
պէտք եղան, արցունիքի եւ արիւնի, սիրոյ եւ զրհողութեան դա-
րեր, բունքու եւ զտելու համար մեր էութեան մաքուր ոսկին, Հայ
ժողովուրդի բնութիւնը, խիղնը, Հայ Եկեղեցին։

Հայ Եկեղեցին կրօնական հաստատութիւն մը ըլլալով հանդերձ, իր մէջ միշտ տիրական եղած է ազգայինը: Կրօնքը նոյնացած է մեր ազգային կեանքին հետ եւ դարձած միեւնոյն: Այս իրողութեան մէջ է մեր Եկեղեցւոյ քէ ուժը եւ քէ տկարութիւնը: Հայ Եկեղեցին կը նշանակէ Հայ գիրը, Հայ գրականութիւնը, նարտաբապետութիւնը, երաժշտութիւնը, ծէսը, գումարը մեր հոգեկան ու մտաւոր իրազործումներուն: Աւելին՝ կարողիկէն մեր իդերուն եւ երազներուն, այսինքն Հայ կերպը Աստուծոյ մօսենալու: Հոգեկան այս իրողութիւններէն մեկնելով, կը հաւատաեմ քէ Հայ Եկեղեցին այն գերազոյն վայրն է՝ ուր Հայ մը ինքզինքը ամենէն աւելի հարազատ կը զգայ իր եղբայր Հայուն: Առանց Հայ Եկեղեցւոյ ջերմ զգայութեան մենք հազիւ քէ Հայ ենք: Խնչպէս երեխ, այնակս ալ այսօր, Հայ Եկեղեցին միայն կրնայ ուրալ այն սրբազան գետինը, որուն շուրջը զինադուլի կանչուէին մեր կատաղի, այլամերժ ախորժակները, ջլատիչ քնազները:

Տխուր է մտածել որ այսօր մեր գոյատեւման միակ գենը,
մեր միութեան զերազոյն կապը, մեր անցեալը, ներկան եւ ապա-
գան իր ոսկի ծիրին մէջ առնող կարելիութիւնը. Հայ Եկեղեցին
վերածուած է բաժանման ազդակի եւ մեր հոգիները բաժնող դա-
նակի: Ասիկա օրուան բաղաբանութեան սխալ կերպով ծա-
ռայելու իր գոտումն է: Անշուշտ կարելի չէ մեկուսացած մնան ժա-
մանակի եւ միջավայրի ազդեցութիւններէն: Միւս կողմէն սակայն
ժամանակին տրուելիք տուրքը պէտք չէ այնքան շատ ըլլայ, շե-
ղեցնելու չափ հոգեւոր այս տնտեսութիւնը իր դերէն:

Իրականութեան այս լոյսին տակ, կրկնապէս կը վարդա-
վառի եւ կը վսեմանայ այն ասպարէզը որուն մէջ կը կենան զօնե-
պինդ այս երեք անձնազրոհները՝ եւ այն խուզալը, որուն գինուորա-
զրուեցան անոնի Ասուուծոյ եւ Ս. Եկեղեցիին առջեւ կնիքելով կար-
միք ուխտը իրենց հոգիին։ Կրակէ այդ շապիկը, ինչպէս կը սիրէին
ըսել հիները, դիւրին չէ հագնիլ, եւ այս գիտեն անոնի որ կը խե-
զախեն զինուորազրուիլ Հայ Եկեղեցւոյ ծառայութեան։

Սրբոց Յակոբիանց Միաբանութիւնը իր հոգիի խորէն իր բերկրի այսօր ի տես նուիրեալներու այս երրորդութեան, որոնք իր թիւն ու որակը անեցնելիէ վերջ, կուզան կրելու իր սրբազան ուխտին տապանակը։ Վասահ ենիք թէ Հայ ժողովուրդը կը բաժնէ մեր այս ուրախութիւնը, եւ բերկրանքի յուզումով ախտի հայի մեզի հետ իր այս ազնիւ ու հոգեւոր մշակներուն, որոնք իրմէ իրեն կ'ընծայուին։